

## ԿՐՈՆԱԿԱՆ

### ԵՂԲԱՅՐԱՍԻՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՍՏՈՒԱԺԱՍԻՐՈՒԹԻՒՆ

«Երէ ո՛ ասիցէ՝ երէ սիրեմ զլատուած, և  
եղբայր իւր ասիցէ. առաւ է. որ ոչ սիրէ  
զեղբայր իւր զոր տեսմէ, զլատուած զոր  
ոչն ետևս՝ զիա՞րդ կարիցէ սիրի»

(Ա. Ցովչ., Դ, 20):

**Սրբազն Մատեանը**, զբուած ըլլալով մէկտեղ պարզ ու գիւրահասուկրնալի ոճով, կը պարսւնակէ ասութիւններ՝ որոնք պատուած են խորհուրդովք կրօնքին, եւ որոնց բուն իմաստը թաքնուած կը մնայ սամիկ կամ հոգեւոր կեանքի ձաշակէն զուրկ անհատին մտքէն:

Այդ ասութիւններէն մէկն է զոր վերցուցած ենք իրրեւ բնարան:

Արգարեւ, Հարց կու տայ ինքզինքին ամէն սովորական բնթերցող կամ ունկնդիր, ինչո՞ւ Առաքեալը անկարելիութիւն մը կը նկատէ աստուածասիրութիւնը, երբ կը բացակայի մեր սրտին մէջ սէրը Հանդէս որոշ անձերու: Միթէ չե՞նք կրնար, օրինակի Համար, մեր Հարազատ հղբայրներն ու քոյրերը ասած պահուն իսկ պահէի մեր խոր սէրն ու յարգանքը մեր ծնողաց Հանդէս: Ինչո՞ւ զգացումներու նոյնութիւն ակնկալել անսրաման և մէկուն Հանդէս մեր ցուցարերած վերաբերմունքէն Հետեւցնել չափը միւսին նկատմամբ մեր ունեցած սիրոյն ու Համարումին:

Ճշմարտազանցութիւն մը թուող այս Հաստատումը սակայն կը պարունակէ խորունկ ճշմարտութիւններ, որոնց գիտակցութիւնը անհրաժեշտ է մեր առօրեայ կեանքին մէջ ու մարդոց Հետ մեր ունեցած յարաբերութիւններուն ընթացքին:

Որպէսզի մարդ կարենայ իրապէս սիրել դլատուած, պէտք է որ յիշակատար ու ամուր Հաւատաք ունենայ Անոր Հանդէս: Այսինքն, ոչ միայն Հաւատայ թէ Աստուած զայտութիւն ունի իրքն տէրն ու արարիչը տիեզերին ու մարդկութեան, այլ նաև՝ թէ Աննախահնամող ու զորովագութ Հայրն է բոլորին, ազգիւրը սիրոյ, ճշմարտութեան ու արգարութեան:

Միւս կողմէ, Կղբայրասիրութիւն կամ բնկերասիրութիւն բուլով պէտք չէ հասկնալ երեւութական ու վաղանցուկ սէրը, զոր յաձախ մարդեր կը տածն իրարս նկատմամբ այնքան ատեն միտյն՝ որքան որ շահ մը, նիւթական կամ բարոյական ակնկալութիւն մը ունին իրարմէ: Եղբայրասիրութեան սպացոցց չէ նմանապէս այն բարիքը՝ զոր մենք կ'ընենք ուրիշին, փոխարէնը ասոնապատիկը նպաստառուելու յետին մատածումով, կամ յաշու ընկերութեան մեր դիրքն ու վարկը փրկած կամ բարձրացուցած ըլլալու մտահոգութեամբ:

Առօրեայ կեանքի մէջ, մէնք այն առեն միայն մեր սէրը յայտնած կ'ըլլանք մեր ծնողքին, ուսուցչին, զործատիրոջ կամ երկրի վեհապետին նրկատմամբ՝ Երբ լիակատար հնագանդութիւն կը ցուցարենք իրենց կամ ցին եւ

լիուլի գործադրած՝ անոնց տուած պատուէրները, թելազրանքները կամ հրա-  
հանդները :

Իսկ երբ Հակառակը կը գործենք, միաժամանակ յայտաբարելով մեր  
ոչըր, ուրիշ բան բրած չենք բլլար եթէ ոչ մեզ եւ մեր չուրջինները խարել :

Նոյնին է պարագան Աստուած-մարդ յարաբերութեան : Ինչպէ՞ս կըր-  
նանք, Հակառակ Տիրոջ կամքին ու պատուիրանին, ատել մեր եղբայրը եւ շա-  
րուանակել սիրել զիստուած, որ նոյնակը Հայրն է մեր այդ եղրօր :

Արդարեւ, ինչպէ՞ս կրնանք սիրել զջէր, երբ կը թերանանք Անոր Հը-  
րահանդները գործադրելու մեր պարապահանութեան մէջ . ինչպէ՞ս կրնանք  
զողնալ կամ չնալ եւ շարուանակել սիրել այն իսկը՝ որ բացորոշ կերպով կը  
պատուիրէ մեզ զգողնալ ու չնոյ :

Եթէ մարդ չի կրնար միաժամանակ սիրել մամոնան եւ զիստուած, ա-  
պա ուրիմն չի կրնար նաեւ սիրել մեղքը եւ զիստուած . չի կրնար մեղք զործել  
եւ զիստուած սիրել յաւակնիլ :

Տակաւին, իր նմաններուն դէմ ոխ եւ ատելութիւն սնուցանոց անհա-  
տը չի կրնար զիստուած սիրել անոր Համար որ Ան կը թոյլատը իր սսոխնե-  
րուն անպատճ ապրիլ, փոխանակ զանոնք պատուհանելով յադուրդ տալու իր  
դրէմին : Կամ դէմ չի միջամտեր իրեն վերազարձնելու Համար այն իրաւունքը՝  
զոր անիրաւորէն յափշտակած էր իրմէ իր տաելին զարձած արդ անձր : Եւ  
ուսափ, այլպիսի պարագաներու տակ, գժուար կ'ըլլայ մեզի սիրել զիստուած,  
որ ոչ կը պատճէ մեզի շարիք հասցնող անձր եւ ո՛չ ալ կ'արտօնէ որ մենք ըլ-  
լանք պատճարաներ :

Ուրիմն, սիրելու համար զիստուած, պէտք է Անոր ողէս սէր ունենալ  
բոլորին հանդէպ; բլլարով ներողամիտ ու անցիչաչար :

\* \* \*

Առաքեալիք, իրեւ ընտրան ընտրած մեր վերոյիշեալ Համարին մէջ,  
ակնարկութիւն կ'ընէ նաեւ Աստուծոյ անտեսաննելիութեան, Հակազրելով զիյն  
մեր տեսողութեան առհմանին մէջ ապրող մեր եղրօր :

Ճիշդ է թէ սէրը շատ բան կը կորոնցնէ իր անկեղծութենէն ու արժէ-  
քէն, երբ ուղղուած է հեռաւոր ու անտեսաննելի էակի մը : Մենք կրնանք երբեք  
շտեսուած կամ տասնամեսակներով մեղմէ հեռու ապրող եղրօր մը կամ Հարազա-  
տի մը Հանդէպ մեծ սէր ունենալ, սէր մը՝ որ նոյնիսկ կարենայ պահել իր ուժ-  
դիութիւնը մեր սիրար այլող կարօտի զացումին հզօրութեամբ : Տարածու-  
թեամբ մեզմէ բաժնուած մեր սիրելիններուն նկատմամբ ունեցած մեր կարօտի  
բուռն զացումը անոնց ժամանումայք յագուրդ դանելէ նոք շատ անդամ իր  
հետ կ'աւլէ կը տանի նաեւ որոշ մաս մը անոնց նկատմամբ մեր տածած սէրէն :  
Մեր սէրը այլպիսի պարագաներուն վարչամակուած կը մնայ կարօտի զա-  
ցումին ներքեւ :

Դիւրին է հեռու ապրող եղրայր մը սիրել : Բայց թող զայ այդ եղրայ-  
րը մեր մօտ, բնակի մեզի հետ նոյն յարկին ներքեւ, բլլայ տեւական շփումի  
մէջ մեզի հետ, ու այն տան է որ երեւան պիտի զայ իրաւութիւնն ու խորքը  
մեր սիրոյն :

Արդ, արուած բլլայրով որ Աստուած ամենուրեք ըլլալով՝ հանդէրձ  
միշտ անտեսաննելի կը մնայ ու այլու խոկ հեռու կը թուի բլլալ մեղմէ, ինչպէ՞ս  
պիտի կրնանք յայտնել անկեղծութիւնը իր նկատմամբ ունեցած մեր սիրոյն :

Եկեղեցի յաճախելին ու Ա. Գրոց յաճախակի ընթերցումները բաւարար

չեն յաճախ ապացուցանելու Աստուծոյ Հանդէսղ մեր սիրոյն մեծութիւնն ու անկեղծութիւնը : Ազօթքն իսկ պարագաւորութեան մը արդիւնքը կրնայ ըլլալ, մեր առօրեայ ժամանակացոյցին մաս կազմող անփոփոխ արարմունք մը :

Տարակոյս չկայ որ այս սէրը յստակօրէն եւ ամենացայտուն կերպով ի յայտ կու զայ մեր անմիջական շրջանակին մէջ ապրող և մեզի հետ առօրեայ յարաբերութեան մէջ եղադ անձերու հանդէպ մեր ցուցաբերած վարմութենք :

Քրիստոս, վերջին ընթրիքի պահուն, կ'ըսէ իր աշակերտներուն, թէ անոնք դինք սիրելուն լաւաղոյն ապացոյցը տուած պիտի ըլլան իր պատուիրանը պահնելով, և այդ պատուիրանը չէ այլ ինչ եթէ ոչ այլութրութիւն : «Եթէ սիրէք զի՞ս՝ զարաւուիրանս իմ պահեսջիք», և այսու է պատուէր իմ, զի սիրեսջիք զմիմեանս» (Յոհ/Հ., ԺԴ, 15 և ԺԵ 12) :

\* \* \*

Ասօրեայ կեսոնքին մէջ, բազմաթիւ են կերպերը որոնցմով կրնանք մեր սէրը յայտնել հնոու ապրող մեր եղրօր նկատմամբ : Դրկուած շնորհաւորական տոմու մը, բարոյապէս քաջալերող նամակ մը եւ կամ մանաւանդ նիւթական նպաստ մը փաստացի երեւոյթներ են զործնականօրէն արտայարուած մեր սիրոյն :

Գիտենք սակայն թէ նոյն միջոցները կիրարկելի չեն երբ խնդիրը կը մերաբերի Աստուծոյ նկատմամբ մէր սէրը արտայարուելուն : Ինչպէս կրնանք շօշափելի ապացոյցը տայ ուրեմն այդ սիրոյն :

Ճիշդ այս հարցումին պատասխանն է կարծէք որ Յիսուս կու տաւ, իր երկրաւոր կեանքի վերջին օրերէն քիչ առաջ, իր քարզներէն մէկուն ընթացքին, այլարանական շատ գեղեցիկ պատմումով մը համեցնելով թէ մարուի ինչ բարիք (կամ չարիք) որ կ'ընեն իրենց նմաններուն՝ նոյնը բրած կ'ույան նաեւ իրենց Տիրոջ :

Աստուծասիրութիւնը ուրեմն սերտ առնչութիւն ունի եղրայրասիրութեան հետ : Աւելին՝ մէկը միւսով է պայմանաւոր :

Բայց ս'վ է մեր եղրայրը, պիտի ըլլան հարցնողներ : Արգեօք իր անձուկ ու բարացի իմաստին մէջ միայն առնելու ենք այդ բառը, յաւաղոյն պարագային Փիղիքական նոյն ծնողքէ սեռած մէր եղրօր հետ իրեն եղացը քնունելով նաեւ մէր համակրութիւնը շահած կամ իրենց բարի զործերայ մէս երախտադէտ թողուցած սակաւաթիւ մէր բարեկարմները : Ո՞չ եւ բոզմից ո՛չ : Եղրայրութեան ցանցը չի ուսեր տարածել մէր համախոններուն ու ազգակիցներուն վրայ նաեւ, այլ պէտք է լաւաշոյն ու խորացոյն տառմաջ համական արդ բառը, անոր ետին տեսնելու համար հանուր մարդկութիւնը, առանց ամենազային խորութեան :

Մեր սիրու ա'յն տաեն միայն կրնայ ընտիր անօմը ըլլալ Աստուծոյ Սուրբ Հոգիին, երբ անկէ ամրողջոմին արմատախիլ ըլլայ թոյնք ատելութեան, հոգ չէ թէ այդ ատելութեան առարկան ըլլայ ամենէն աննշան եւ ամէնչըն արհամարհուած ու անտեսուած եւ կամ հանրածանօթ ոճրագործ ու ամրարիշտ մէկը :

Ու ճիշդ ատօր համար է որ մեր բնարած բնարանին հեղինակը, որ սիրոյ առաքեալը կոչուած է այնքան իրաւամք, իրեւե քարող կամ բարոյական յորդոր կը բաւականանար կրկնելով ժողովուրդին : «Միրեցէք զմիմեանս» :

Գլութի Ա. ՃինխվիԶեան